

ՍԱՎՈՅԱԿԱՆ ՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ի Ս. ՂԱԶԱՐ

Ս. Ղազարու գեղեցիկ կղզեակը՝ ձգուած Զուրիբու անդրրբին մէջ ծփուն: Ան՝ հա-
վենեակոյ չքնաղ լճակի հայելոյն մէջ, յուն համար եղած է միշտ նուիրական

Victor Minnel

Prince of Naples
4th - September
1876.

Mrs W. W. Lee

Mrs Mary Micheli

Fanny Knudtz

Debra Warrick

C^{te} Andrea Marcel

Maria Filomaina

Maria Marcello

Silvatore Montecarlo Williamsina
Gypino Marcello

հոգեգրու հմայք մ'ունի ամենուն համար. ուխտատեղի մը, լոյսի և յոյսի աղբիւր
երջանկութեան խորհրդաւոր վայրն է՝ մը, հանգրուան մը, ուր հուրի, սուրի և

արցունքի, միացող աւերակներու տակ անհետացող յուռթի հայութեան մը կենսալից հասարակութիւնը կ'ապրի:

Թէպէտ օտար աստղերու տակ, բայց վառ՝ կրօնքի և հայրենիքի կենդանի գաղափարականով:

Գիտութեան և աղօթքի այս վայրը նոյն պատկառանքը և նոյն հրապոյրն ունեցած է Եւրոպացիին համար ալ. այսօր անկարելի է թուել Ս. Ղազար այցելող օտարականները. հոն՝ յետին աղբատէն ըսկըսեալ — որ կու գայ Հիմնադրին շիրմին վրայ աղօթելու և բժշկութիւն հայցելու —, մինչև թագաւորազունները կը գտնեն սրտի խօսող բան մը, խաղաղութիւն մը՝ զոր աշխարհ չի կրնար տալ:

ցելէ Ս. Ղազար. յայտնապէս կը տեսնուի որ անգլիացի դաստիարակին ընկերակցութեամբ է: Անկէ վերջ Ումպերթոյ հօրը հետ, և ամենէն աւելի Մարգարիտա մօրը հետ շատ անգամ այցելած է:

Աւելի ուշ՝ իրրեւ թագաւոր բովանդակ իտալիոյ՝ եկած է 1910ին սեպտ. Աին իր սպայակոյտով, հետն ունենալով նաեւ Սաւոյիոյ Տունէն իր մօրեղբայրը իշխան թոմմազոյ և մէկ քանի նախարարներ: Ամենամեծ անակնկալ մ'էր այդ՝ բոլոր Միարաններուն. այնքան աւելի մեծ և ուրախալի դարձած՝ որքան Ն. Վեհափառութիւնը ուղղակի Ս. Ղազար կ'ելլէր իր մարտանաւէն, մինչ անգին քաղաքը կ'անզիտանար թագաւորին վենետիկ ժամանումը:

24 Ottobre 1899

Միխիթարեան Միարանութեան հաստատուելէն ի վեր, միշտ լայն չափով վայլած է ան իտալական տէրութեան և թագաւորական Տան խնամքն ու մեծարանքը: Վանքի տարեգրութեանց մէջ ստէպ կը հանդիպինք յարգանքի այս ցոյցերուն, թանկագին առանձնաշնորհներու: Քանի քանի անգամներ իրենց անձնական այցելութեամբ պատուած են այդ Միարանութիւնը: Դեռ քանի մ'օր առաջ արքայազուն օտարականաց համար զրուած Ոսկեմատեանը խառնելու ժամանակ հանդիպեցայ բազմաթիւ ստորագրութեանց Սաւոյական արքայազուններու. աստնք ամէնքն ալ պատմութիւն մ'ունին, յիշատակի զգայուն խօսք մը:

Ընդհանուր Նաւամարտի փորձի օրերն էին: Ականատեսներ կը պատմեն այսօր, ինչպէս կը նկարագրէ ժամանակակից Բագմավէպն ալ, թէ ինչպիսի մեծ տպաւորութիւն թողած է անոր ունեցած շահագրգռութիւնը հայ վանքին և հայ ազգին շուրջ, մանաւանդ որ նաեւ իրը իշխան այցելած էր ժամանակին Էջմիածնի վանքն ալ, իսկ Մարգարիտա թագաւորամայրը գրեթէ ամէն տարի կը հանդիպէր այս դասակերտին, տեսնելու համար հոն իր քրոզելի և պատկառելի ծերունագարդ Աբբա հայրը: Ն. Վեհափառութիւնը իր խորունկ բարեպաշտութեան հետքերը թողած է Ս. Ղազարու Եկեղեցւոյն մէջ թանկարժէք և թագաւորաՎայել նուիրատուութիւններով: Ուրիշ իշխանուհի մը եւս Սաւոյական Տունէն Ն. Ա. Բարձրութիւն Լեղիցիս

1876ին Վիքորր Էմմանուէլ թագաւորը դեռ մանուկ, իրրեւ իշխան Նարոլիի կ'այ-

(նախորդ Ումպերթոյ Ա.ի եղբոր կինը) մերթ ընդ մերթ պատուած է Մխիթարայ այս Յարկը, ինչպէս ինքնին կը վկայէ մեր Մատենադարանի մէջ թագաւորականաց Ոսկեմատեանը:

Գեռ երկու տարի առաջ Բագմավէպի էջերուն մէջ կարգացինք Նորին Բարձրութեան իշխանուհի Մաֆալտայի այցելութիւնը, որ շատ մտերմական և ընտանի եղած է:

Իրմէ տարի մը յետոյ Ումպերթոյ թագածառնոց իշխանը պատուեց իր այցելութեամբ, շրջապատուած բագմաթիւ Հայրերէ: Ասոնց հանդիսաւոր ապացոյցները նոյն ինքն կու տայ ներկայ Բագմավէպը:

Սալոյիոյ Տան՝ Մխիթարեան Միաբանութեան հանդէպ ունեցած այս առանձնայատուկ ուշադրութիւնը ստեղծած է մասնաւոր յարգանք մը, զգայուն մեծարանքի ոսկեղէն թել մը, որ Չճամայ յորեկինին դէռ աւելի կը հնչէ երախտիքի և մաղթանաց օրհներգով:

Հ. Ս. ՈՒՂՈՒՆՈՂՆԵԱՆ



ՎԻԿՏՈՐ ԷՍՍԱՆՈՒԷԼ Գ

ԹԱԳԱՒՈՐ ԻՏԱԼԻՈՅ



(Հետադարձ ծանօթութեանը Անոր Կենսագրութեան)

Իտալիոյ թագաւորին կրթութեան կերպին վրայոց ամենակարեւոր և հետաքրքիր տեղեկութիւններ կու տայ, իւր իսկ երբեմնի իտալերէնի վարժապետը Լուզովիկ Մորանտի:

Իշխանին փոխկառավարիչ Ոլգիոյ զընգրակետը զիս Գուրիբնալ կոչելով — կը գրէ Մորանտի — ինձ իւր առջի ազդարարութիւնն իմացուց. իշխանին հետ այնպէս վարուիլ ինչպէս ուրիշ ո՛ր է աշակերտի հետ. ոչ մէկ նկատողութիւն ընել և ոչ ներողամտութիւն գործածել. եթէ օրինակի համար, դասի միջոց բան մը պէտք ըլլար, ոչ թէ ես, այլ ինքը ոտքի

պէտք էր կլիւ առնելու համար. և իշխանին ամենամեծ անձնատիրութենէն օգուտ քաղելով, միշտ իւր պարտուց լիովին կատարումը պէտք էի պահանջել:

Առջի դասը յաջորդ օրը՝ պիտի սկսէր (22 Նոյ. 1881), Բրոֆ. Մորանտի հոն հանաւելով՝ մտահոգութեան մէջ կը տեսնուէր, թէ արդօք իշխանը ըստ բաւականի կամք և կարողութիւն պիտի ունենայ ուսման մասին. իսկ եթէ չունենայ...

Դասը վերջանալուն ամէն մտահոգութիւն փարատած էր. Նորին Բարձրութիւնը մեծ և կանխահաս միտք մ'ունէր. իսկ ուսանելու մասին զնդապետն անշուշտ պիտի հոգար:

Միւս կողմանէ թագուհւոյն հարցման՝ թէ «Ինչ տպաւորութիւն ըրաւ քեզ վարժապետը»՝ կը պատասխանէր իշխանը. «Շատ քաջ կը թուի, բայց լաւ դատելու համար քանի մը դաս եւս շարունակելու եմ»:

Յիւրաւի իշխանը արտաքոյ կարգի յիշողութիւն մ'ունէր, և արդէն շատ լաւ կը խօսէր, գործնականապէս ուսած՝ զաղդիւրէն և անզղիւրէն լեզուները, (Գերմաներէնը իրեն յետոյ սորվեցուց նոյն ինքն Ոլգիոյ) բացի, քննականաբար, իտալերէնէն, որուն համար թէ վարժապետին և թէ աշակերտին իբր ճեմող բառգիրք կը ծառայէր, Գազիմիրոյ Գազալիա, որ իշխանին անեկակապան էր, ճշմարիտ թոսկանացի մը:

Ուսուցիչներու մէջէն ամենէն աւելի պատմութիւնն ու աշխարհագրութիւնը կ'ախորժէր. իսկ իտալերէն գրեթե մէջ՝ Գոլլոտտիինները (Բինոցերիոյ արկածները):

Իշխանին դասը առաւօտեան 7ին կը սկսէր, մինչեւ այն ժամուն արդէն իւր լրգանքն ըրած և նախաճաշը (գաւաթ մը արգանակ կամ սրճախառն կաթ) ընցուցած և ինչ ըլլար: Միայն երկու անգամ սակաւ ինչ զանդադեցաւ առտու ելլելուն մէջ, որուն տեղը հանելու համար ոչ թէ լրգանքը այլ նախաճաշը զոհուեցաւ:

Վարժապետը շատ անգամ զրասեղանի առջեւ կը գտնէր իշխանը զնդապետին հետ,